

այն պատռադիր տեղը, որ համուզը իրաւունք ունի ժառանգելու՝ ձևաբար բարեր ասրդունքան արդյունքան արդյունք:

Ուրախ եմ որ ունիմ ձեռքս անոր լուսանկար պատկերը, զոր ծարալա¹ թերթէն քաղցրվ կը ներկայացնեմ ահա. ինչ վեհ ու խոհուն ճակատ, գթասիրութեան ինչ աղուհայեցք անոր աշերուն մեջ, սիրոյ եւ անձնուիրութեան ինչ աղին գիծեր անոր գեմքի յօրինուածին մեջ....

Պատումեան թիշէկի մարմինը կը հանգչի բագուի Ազգ. Գերեզմանաւունը ունենալով իւր ջրիմը, որուն Արձանագրութիւն է՝ Ուռասիրէն եւ Հայերէն սապէս,

ԱՅՍ Է ԱՅՎԱՆ

ՏՓԻՒԾ ԳԱԼԱԿԱՑՄԱՆ ՍՍԱՏԱԿԱՆՈՒՐ

ՍՍԱՑՄԱՆ ՍՈՂԵՑԵԽԻԿ ԲՃԱԿՊԵՏԵՑ

ԴԱՏԻՐ ՅԱՐՈՒԹԵՒՆԵԱՆ ՌՈՍՊՈՐԵԱՆՑ

ՈՐ ԱԶԴԱԿԱԿՐԱՎԱՐ ՋԱՆԱՆ ԻՒՐ ԵԴԱԱՆ

Թ ԿՇՐՄ ՅՈՒՌՈՒՑ ԵԱ ԵՇՏԱՀԵՎԴԵՐՈՒԻՆ ԱԶԴՐ

ԿԱՆՔԵԱՑ ՋԱՆԱՆ ԻՒՐ

ԱՄԹՋ ԻՐԻՒԵՑ ՀԱՇԻՑ ԵԱ ԱՅՍԱՆ

Ի 176 ՀՈՎԵՑԵՐԵՐԻ 1869 ԱՄԴ

Ի ՔԸՆՔԲԱՆ ԻՐԴՈՒ

Բարս-Կ. Թոխի, 1/14 Մայիս 1914:

ՏՕԹ. ՎԱՀՐԱՄ Յ. ԹՈՐԳՈՄՅԱՆ



Գ Ր Ա Կ Ա Ն

ԳԱԻՆԻՍՄ ԲԻՇԵԿ ՍԵՐԵՍԵՑՈՒ ԵԱ
ԻՒ ԲԻՇԵԿՈՐԵՆ

“ԳԻՐՔ ԲԺԿԱԿԱԿԱՆ ՏՈՒՄԵՐԻ,”
Բանասէր թիշէկ

Ժորժ. Վ. Յ. ԹՈՐԳՈՄՅԵԱՆԻ

Ժ. Դարու վերջերը եւ Ժ. Դարու տուալին կիսուն ապրան են երկու համշրակ հայ թիշէկներ, Ասար Սերասասահի եւ Պանիմաթ Սերասասահի, որոնք, Եղենիայի (== Աւահա) Ա. Հարուն թիշէկներ եւ իր գաւակներէն — Ստեփաննոս թիշէկ², Շալին թիշէկ, Միքայէլ թիշէկ — եւ

¹ ՏՊ-Ն. Ցիֆրի, թիւ 8, 1 Մարտի 1892:

² Եղենիայի Ստեփաննոս թիշէկի մատանքն թիշէկ ապահով ապահովներ (900 էլ.) ինչ ծանօթ մակ ձևադրեց եւ դառնու պահ Ակրասասի բանակը-ռազմութիւն կարպակ էֆ. Գարբիկանի քող, որ հրատարակած է ի վիճ պահց եւ անոր ցուցակաբառութիւնը (առ Բնի պահին 1908, Օւսնի 2 էլ. 5):

Ամասիայի թիշէկապետ Ամբրովկամթէ վերջ, իրեւ փորձառու հեղինակութիւններ իրենց ժամանակակիցներու մօտ անուն մը շահել զատ, թողար են մեզի գրաւոր երկասիրութիւններ: Այդ երկասիրութիւնները որչափ ալ խկապէս եղած չըլլան ինքնատիպ գործեր, այլ յշնդհանուրն քաղցւածոյ եւ թարգմանածոյ, զորք չեն սակայն սեփական արժէքէ մը, եւ կրնան իրաւումը շահելի այշատակարաններ համարուիլ հայ թիշէկնեան պատութեան համար, որու մասին թիշէկապար շատ թերի գաղագիր մը ունինք տակաւին: Ասարի եւ Պունիաթի երկասիրութեանց գինաւոր աղիքրները եղած են “Ճամինոս”, “Բագարատոս”, “Գլաւուս”, “Մասեհոն”, “Յունան”, “Սինեա Որդին”, “Սապիթ Կուրան”, եւն եւն. բայց իրական նախատիպը եղած են հայ թիշէկնեան համար: Ճեղացրացակն է դիտել տալ որ Ասար եւ Պոնիաթ իրենց համար օրինակի եւ օրինակի լուսած են Ամբրովկամթի գործերը, եւ զանոնք աննախանձաբար փոխ տուած են ուրիշներու, ինչպէս մասնաւորաբար Պունիաթի համար պիտի տեսնենք քիչ յետոյ:

Ասար թիշէկ մեզի աւելի ծանօթ է քան Պունիաթ, Հ. Յ. Յաղնանեան կրցած է Ասարի մասին հրատարակել աւելի տեղեկութիւններ¹ (առ Հետազօտ. նախն. Ռամկ. էլ 449—517 էւն), եւ անոր գործին մեկ ձեռագիրն ալ ունենալով աշքի տուել, պատրաստած է լեզուական եւ թիշէկան տեսակէտով հետաքրիբ ուսումնակրութիւնն մը: Բայց վենենակի եւ վեճնայի Միկրտարեանց սեփական Ասարի երկու թիշէկապաններէն, Սերասասիյ Ա. Նշան վնաքի շուրջ 280 ձեռագիրներու մեջ կայ Ասարի թիշէկարան մը. զայ տեսած են անձամբ, եւ

¹ Անուանուի մէջ կամ Հերիմեաններ եւ Ասարեաններ ուժքական են իրարու. քանի ոչ հայութ առաջական են իրարու. առաջ ուժքի մէջ մէջ բարեկան ուսած են պահ թաւեր: Այս աւժքի կ. էֆ. Գարբիկան իւ գրք նմէ 30 նոյ. 1913 առանձիւ: Անորոյ մասին ապաֆ մը ունի գիւղի հաւաքած եմ. քաղցրի թիշէկ Շանոնիքներէն Հերիմեաններ հետադրի Հերիմեաններ մէջ իրենց ընտանեց թիշէկ պատկրու մէկ ցուցակը գտանք. որու մէջ կա նաև Ասար անձանը, մերկիւր Հայունը մը զամաց թէ այս տանի Ասար Սերասասի թիշէկն ապահ թուանձններու մէջ կինոյ: եւ հետեւ ցանքներ անձնիք այդ Ասար եղերական մահ մը ունեցած է. Մատանձն մերկագործ Անտ գետն անցենու տանի կը ինդուստ, ինչ որ կը պատմուի ընտանեկան աւանդութեամբ:

շատ տարբեր գտած եմ ուրիշ թժշկարաններէ Թէրեւս Ասարի գործին բնափին ըլլայ այն : Աերաստից գրագետ եւ բանասէր պատուական Առաջնորդը Թորդում սրբազն, Նորագոյն մէթոսի համաձյն ցուցակադրած ըլլալով արգէն Ս. Նշանի ամբողջ ձեռագիրները, Հրնայի լիակատար ծանօթութիւն առլ այս մասին Ձեռագիր մը եւս ասեած եմ Սերաստից մօն Դաւուր գեղեց Շիրվաննես Բագարի քոյլ ըլլայ կարծեմ անիկո ոչ թէ Ասարի բառ հենակնութիւնն է, այլ՝ ամենայն հաւանականութեամբ՝ իր իսկ ձեռագրով քաղաքաց ընդգրինակութիւն մը միայն հարապես էֆ. Գարիկեան, լուսանկարել տուած է այդ ձեռագիր թժշկարանն այն էջը, որու վերջին առջը յիշատակարան մըն է նիսխն, եւ կը յայսնէ Ըստրի կեանքէն նոր թօւական մը ուղիւ = 1614¹.

Բայց յօդուածիս նպատակն է ներկայացնել Պունիաթ Անդրաստացին:

Պունիսաթ Սերստացի թժկչի կենսա-
գրութեան եւ երկասիրութեանց նշատամքը
ցարդ չենք ունեցած որոշ ծանօթութեան։ Հ. Ղ.
Յովհաննեան փորձած է ամփոփել միշտել իր օրը
(1897) թժկիս մասին եղած Հրատարակու-
թեանները։ Նակել է կյանանքը թէ նաև 1849
թուն Բաղաջան (էջ 215) Հրատարակած է
“Պունիսաթ Սերստացի թժկչին իրատները,
մերնագրով Հետեւեալ եօթը տուն չորեստ-
վեան ուսանաւորը.

“Հիւանդին Առաստած է դեղ, որ մահու է աւել էւ կինաց, զիշերմն տէպէց տուն, խելքոց է բանս առաջած, թէ զըմբինոն տուն էւ զիմբան բաժնաց վըկայած, Հրամանու ի վերուս պիսի, որ օքնէ բրժիշին գոված:

Բայց որ զարհեստը նախատեն իրը անպիտան,
Եւ ոյք յիմար մըտօք ոք մին ծանօթացան,

1 Ձեւագիրն ամրող պայմեն կարագրած է Ա. Է. Գ. Գարեգինան. «Տեսաբառ թշնամուած բայկարած 300 թուղթեւ է, լինքը թաւարուած չեն, մատանի, երկինական, հոգաբարու, եցիցներն եւ առ մուշ մէջ բայկարի սրբազնութիւնները կած, կազմ դրաբառած, թուղթեւու կարդ խանգարուած, շատ թուղթեւ պատճեած և համարած թշնամուածներ, եւ մատանարապս Սմբատավարդ գործեւնեն, ինչպէս նաև Յակոպոս, Վանակել թշնամուած դորեւերի հայութան. Մեկ ողջ մասացն հնագույնուած բարարան է. Գեղեցիք Փայտ պատճառ թշնամուած իշխան է. Եւ միևնույն պահանջան Աստր սրբազնաց Անդրանիկիս; որ գագեց զա ի Թ. Պ. ամ ամիս (1814). Ուն նաև սիստանանց և այլ թշնամուած բարարան համառա բարարան մը (առ Բագրատոսի 1906, Յափէ 2):

Նայի իմաստուու զանձն եւ ներհուն համարեցան,
Ըստեռութիւն միտաց ունին յոյժ յաշմական։

Եւ է գրո իմաստութեանց ոչ վարժեցան։
Եւ ոչ ինպար ժամանակացան ի հօտ ուստան։
Այլ խօսանադ ուստանամական որ այժմի կան,
Եւ ի մինենանց յածենէ անենի ուղի անպարհուուն։

Կամ ի յուսպի են անծառօթ և անհմտական,
Եւ զառածուու ոչ ճանաշեն եւ ոչ լըդան,
Աշակերտաց կորդէ ինին փախըստական,
Բժիշկ անօւամբ են եւ շըլին յոյժ պերմական :

ବୁଦ୍ଧ ଏବଂ ପାତାରୀଙ୍କ ମହାନାଥ ହେଉଥିଲା ଏହାମାତ୍ରକଣା,
ତେବେ ଯଦି ଆଶିନୀ ଏହି କ୍ଷମାତରଣରେ ଦେଖାଯାଇବାକାନ,
ପରି ଯିବେ ଅର୍ଜୁନାଙ୍କ କ୍ଷମାତରଣ କେବେ ପାତାରୀଙ୍କାନା,
ବୁଦ୍ଧ ଏବଂ କ୍ଷମାତରଣ ଏହି କାହାରେ ଦେଖାଯାଇବାକାନ:

Այ աղասեա ազգաց լիիիր ինքրոզ ուռամն,
Այ աղքասաց մեծամերի որպէս լիիան,
Այ եւս ի քեզ որպէս ի վշաց զար հարեւան,
Եթէ անօթ չորհցաց տեսցես եւ պատուական:

Այլ եւ Պանիաթ Սկրանտացի թը ժիշչ անուամբ,
Որ ի յարհնասո իմ աշխատեր մնաւ առնջման,
Զել աղաւնեմ ով ոք կարդայք սակա զայր բան,
Զիս զանարփանս հայր մեզայի առնէք արժան:

Օտանեալորի Հրատարակութենէն տարի՝
Ներ վերջ նոյն “Բազմավիպու” 1881ին, (էջ 34),
Խօսեալվ Մաւ. Հերացիի, Ամբրովկամի Ասարի
Եւն վրայ, Կը լիչէ թէ Համ ուրիշ բժիշկներ
աշ զրոյ միան յանուանեք գիտենք, որով չենք
կնարա անսխալ գաղտադար մը շինել առողջ
գործեանց ոճնին վրայ: Ասոնցին է Պոսխար
Սեբաստացին, որ Ամբրովկամի մեծ բժիշկա-
ցանին գլուխ մը բանի տուած է... Այս
ծանօթութիւններէ վերջ, Հ. Դ. Ալշանս, սա
պատասխանները տուած է Հ. Դ. Յովիանեանի
Հարցումներուն,

1. Պունիաթայ գրուած չկայ առ մեզ .

2. Ասար բժիշկ յիշել յառաջնն քառորդի
ժիշտ գարու. — Պունիաթ յիշել յամի 1630
թարգմանող բժշկական ինչ գրոց, յարաբ
լեզուեւ.

3. Ամք ինչ յառաջ բերեալ են ի
Կ. Պոլիս բժշկարան մի, յորում նշանակեալ է
վերոգրեալ տեղեկութիւն թարգմանեցոյ նորու
զԱնդապ-Սափայ գիրս բժշկական, որ թէ զինչ
է ոչ գիտեմ, նոյնպէս թէ զինչ եղեւ կամ ուր
դնաց ձեռադիր մատեանն այն: — Այս աեղե-
կութիւնները քաղելով, Հ. Դ. Ցովանեան, իր
անձնական հետազոտութիւններուն շնորհիւ,
վիճենայի Միթթարեանց Մատենադարանի՝ սա-
հաւաթիւն բժշկարաններէն Ամբողջաթիւ ըն-
դարձակ բժշկարանի Բ. բաժնին մէջ սկսոյ եւ

Հերոյ կոչուած ախտերու բացատրութեանց առջև գտած է սա ծանօթութիւնները՝ “Եւ բունիաթ բժիշկն Սերաստացի այս ցաւուս շատ եմ հանդիպեր: Այս ցաւուս ճանաչումն խիստ դժուար է: Հասու բժիշկ լինի հայ, զայս ցաւս փարատելց կարող է: Յիմ ժամանակս քանի մի մարդ տեղ փարատեցաք չնորհին Աստուծոյ: Շատ կու լինի որ չեն ճանաչեր զցաւն. մեռաւ գեւ կու թազեն:” — Եւ դարձեալ. “Զաւլորին շարապն պավալյիմու տուր շատ աւուրք, խիստ օգտառթիւն կանէ եւ կու առնի, եւ ի վերայ մուըրովան օծէ ամեն դիմք զընութիւնն լոյն պահէ: Ես բժիշկ Պունիաթու շատ եմ փորձեր եւ շատ եմ աշխատեր իսայ:” — Իսօ Գաւլուս Ամասիացի բժիշկի ձեռապրին մէջ Հ. Պ. Յովլանեան կարդացեր է հետեւեալ երկառող. “Այս մուրհամն Պունիաթ բժիշկին բանեցուցածն է, եւ ես ինք փորձեցի եւ տեսայ շնորհքն եւ բանեցուցի. Խիստ օգտէ Աստուծով:”

Այսպահ միայն կրցած է դանել Հ. Պ. Յովլանեան, Պունիաթի կեանքին ու գործին նկատմամբ, եւ կ'եղակացն քահունակութեամբ. “Մեր ջանին ո մէրգը լիուլի յաջոզաւթիւն չունեցած: Սակայն եւ այնպէս բոյորդին ի զոր աշխատած չենք համարիր: Արովկեան ոչ միայն տեսնեցած ու Սերաստացի բժիշկն թէ ոչ լիսակատար բժշկարան, ոքէթ գրաւոր երկասիրութիւն մը թողեր է, որ մինչեւ մտաւոր ժամանակներ այլեւայլ կողմքը պահուած մասցեր է, յօրմէ զանազան մատնագրաց մէջ առնուեր են յիշատակութիւնք եւ վկայութիւնք իսկ: Աւելին բախտաւոր պիտի համարինք զմեզ թէ մեր տուած ազօտ նշցյլն գրգիռ ըլլայ հեղինակն ամբողջական կամ գոնեայ ճանական գրութիւններէն ձեռքերնին բառ մ'առնեցողներուն նոյն աղօտ նշցյլն պայծառ լուսառութեան հասցնելու, պարիսի եւ իցէ կերպով ի հասրակաց ծանօթութիւն հանելով իրենց գիւտերը (տես նոյն, էջ 479—490):

Հետազոտութիւնն առնենց Ռուսօքնէն իրաց դրոց Հրատարակումէն երկու տարի վերջ, Մեծ. Տորթ. Վ. Յ. Թորգուեան, որ ամէնն աւելի ուսումնակարան է հայ բժիշկներու եւ բժշկականութեան պատմութիւնը, յօդուածով մը (տես Հանդ. Ամ. 1899, էջ 108—112) կը ներկայացնէ Ամբուղվաթի “Օգուս բժշկութեան գործին մէկ ձեռապիրը, պալաթի Ա. Հերշտակապեան նկեղցցւոցն սեփական: Այդ Յառէն էն այդ կազմութիւնը առ անոր բժիշկ առնելը քանի մի հարիւր առնելներէ ի վեր դրան են լիդ յաջորդութու իննեց ամփի կենսաբութիւնը — ունացեք է գիւտաբորդը 95ի հայուսն կոստութեան ժամանէ: Այս Յառէն էն այդց կարապեան պարապան (արանատէր իմբադր և լուսաբորդ), Կարուկէլ Պարապան (եղանակը), Լեռն Պարապան (պեղանակը), Յարութիւն Պարապան (արշիկ), Արանատէր ի հ. Պոլիս) են: Նեթ պահ ընտանիքն հիւսակիրն ի կորուած ցըլըր, թերեւս պահանգ հանդիպիր եւ Պահանգ անսենին:

որ կը պակսի “Օգուս բժշկութեան, ի ասանէ աւելի ձեռապրաց մէջ զորս տեսած է Մեծ. Յօդուածագիրը: Այդ յառաջարանին կցուած է հետեւեալ հատուածը. “Այլ եւ զվերջին աշխատաղն սորս զՊունիաթ Սերաստացի բժիշկն, որ բազում աշխատան կրեցի ի յայս արհեստու եւ բազում բժշկութիւն կատարեցաւ շնորհըւն Աստուծոյ, եւ այս ոսդուածովն էրցոյ ինու հաւաքած եւ գրելու ուսուած, աշաշեմ զենզ հարը եւ եղարքը որ հանդիպիր սմա կարգալով կամ ընդ ոզատ տեսանելով կամ գաղափար դնելով, յոց խնամք սմանիր սմա զի յոյժ պատական եւ գովիլի է սա, եւ որ սիրու պաշտամի այս արհեստու բազում օգնութիւն գտանէ ի սմանէ, եւ բազում հարկի կու ընդունի ի մարդկանէ եւ ի մեծամեծաց եւ ըռամկաց, եւ Քրիստոնի փառք յարիստան, ամէնն Տորթ. Թորգուեան, իր տեսութիւնը Կաւելցնէ անմիջապէս, ինչդեռ ինքնէն չկարուսէրունէն, Ամերունին՝ “Օյսու բժշկունեան, հորդոյն վլրուն ըստուն իստ բառունի ե պահենի բժիշկ Ալեքսանդրէ, որ հայ բժիշկունեան պատունիւն այդ առանց կունզ հանչ ցուուն է ցուր (էջ 111), եւ ապս Տորթ. Թորգուեան կը համառոտէ Հ. Յովլանեանի վերույշեալ ծանօթութիւնը:

Այդ թօնի մինչեւ այսօր, շուրջ ասանըցոր ասրուած ընթացքին, որպահ ժանօթէ ի խնամք, աչ մէկ նոր աւելի պահիւթիւն Պունիաթ բժիշկին նկատմամբ: Կ. Ե. Փ. Գարիկեան որ հարիւներով ձեռապիր պրպան է, ի միջի այլոց դրեց հարցման ի պատափան: “Ցարդ Սերաստացի եւ ալ Հանդիպեցայ Պունիաթի բժշկարանին եւ անոր նկատմամբ ուեւ աւելի կութիւննեան, հակառակ այնքան բժշկարաններ տեսնելուս, ներկայ ասրույ ցոկա: 25ին, Սերաստացի պատուակն բարեկամն լեւոն Էֆ. Պարսաման¹, վեղագործ յեւգոկիա, ինձի նուիրեց երկու բժշկարաններ, որոնք կազմցին իր ձեռապիրութիւնը թիւ 54 դ. եւ թիւ 55 դ.: Թիւ 54

¹ Պարսամանները Սերաստացի ամէնէն հին բժիշկ ընանիքներն մէն են: Բժիշկ, գեղագործ Փառ անգաման եղած են այս Յառէն, որու ընտանէկն թանկադին Շիշանակարանէ — ուր անոր բժիշկ առնելը քանի մի հարիւր առնելներէ ի վեր դրան են լիդ յաջորդութու իննեց ամփի կենսաբութիւնը — ունացեք է գիւտաբորդը 95ի հայուսն կոստութեան ժամանէ: Այս Յառէն էն այդց կարապեան պարապան (արանատէր իմբադր և լուսաբորդ), Կարուկէլ Պարապան (եղանակը), Լեռն Պարապան (պեղանակը), Յարութիւն Պարապան (արշիկ), Արանատէր ի հ. Պոլիս) են: Նեթ պահ ընտանիքն հիւսակիրն ի կորուած ցըլըր, թերեւս պահանգ հանդիպիր եւ Պահանգ անսենին:

ձեռագրիս առաջին մասն է Պունիքի Սեբաստիացի թժշկարանը, «Գիլբր թժշկութեան ցումարի անունով, հիսկ երկրորդ մասն է ԱՄբրոսովաթի «Անգետաց Անպէալը» հիսկ թիւ հեծեադիրն է ԱՄբրոսովաթի «Օգուստ թժշկութեանը» Հոկտ. 31 թիւն Ասմանիմ մը ձեռագրիներուն մասին աեղեկութիւն Հաղորդեցի մեծ Տպիթ. Վ. Յ. Թորգումանի, որ Կոյ. 8 թիւն պատասխանով մը այդ գիւտը կը նկատեր՝ «մի ամեն նամեծ յայտնականներ, եւ կ'աւելցներ». «Գիտերք որ ցարք Պունիքի մասին ոչ ոք չեր Կարոզաց ցած աեղեկութիւններ գտնան, ոչ և զ. Պ. Ցովկան նամեծներ, ոչ եւ եւ ոչ ուրիշներ. առափ չեր գտածը Հայ թժշկական պատմութեան ամենա չքնազ մի էցը պիտի յօրինեալ, Անօդուստ պիտի ըլլայ ուրեմն, յետագայ էցիրուն մէջ, թիւ 54 եւ 55 Ձեռագրիներուց ցուցակագրելէ յետոյ, ներկայացնել Պունիքի թժշկարանը, եւ օրինակել թիւ 54 Ձեռագրիս երկու լիշտակարանները եւ թիւ 55 Ձեռագրիս յարաջարանը, յորս պիտի գտնենք կարեւոր աեղեկութիւններ Պունիքի թժշկի նկատմամբ:

Ձեռագիր թօշկարան թիվ 54. Մթ. 23×16×6
էջը 1-726. Թղթակ. Վայսակ կաշեպատ կողցով
ԿԱԾՄՐ գրեթե ըբրուած. մազ պահ, ընիր յատու
անոնենք, միշտապիսիր, մազնատողիր և կազմա-
տափերը կարմրագեղ, պատկեր խորանազար եւ
չուն. Երկին. ամիս միանկ 31 տող. Նորագիր
ԻՐԻՇ Սիրայիլ. ՍՍԱՅՈՂ Վակոր պափր ԺԱՄԿԱՆԿ
ՈՒԱ (- 1632). ԵԾԿՐ “մայրապատ Անապիտի, ի
դուռ Ս. Կիրոլայոսին եւ Ս. Յակոբին. ԱՌԱՅՆԴ-Ա-
Կոփունին. Կը ամստին երկու մասերո. Էջ 2 յաշաց-
արա Պունամի սթիկ. Էջ 3-4 անել գրոց Ա. Անիսին.
Էջ 5-66. Գունիսիթի “Գիրք թօշկութեան Ցունար,
ոգոր. Էջ 72 յաշակարան Միշտի զար էջ 73-
725 Ամերուուկաթի “Անզիտան Անպատ, էջ 725-726
ոսմաւոր յաշաւակարան Ամբուլավիթի:

Ձեռագիր թշկարան Թիկ 55. Մթի. 22×17×9.
ՀՀՀ 1-669. ԹՈՐԻՒԹ. փայտան կախաւա Կողով.՝
ԱՀԱՅՐԻ քթե բրոտուած, տեղ տեղ Թերթօն ապակ
մաք. պահա. ըսնի. յալուկ աղնններ, վերապահ
ներ. վերապահներ եւ սկզբանտառներ կամուղեղն,
պատուա իրանապար եւն ըսնի. երկիրն ամեն
պահա 31 տող. Նորագիր. ԽԴՀ Կարպատն ան-
ուուկ. ՍՏԱՑՈՂ. Պուհար Սեբաստիա պիգի. ԺԱՄԱ-
ՆԱ ԸՆ (—1626), ՏԵՂԻ Մարգարաւ: ԲՈՂԱՆԻ-
ԿԻՒԹԻՆ էլ 6-10 Յանապարան Ամրոտպամի. էլ 10:
Յթափակարան Ամրոտպամի. էլ 10 լի յանապամի. պու-
հար աղաքար աղաքար աղաքար աղաքար աղաքար
Պուհարի եւ զգե կարապտի. էլ 12-20 քանչ գր-
քու, էլ 21 յանապար յանապարան !784 թուէ.
Էլ 22-26 նուն ունի բարեց.

բավ բազմաթիւ գրքեր, պատրաստած էր աշխատովթիւններ, եւ յանկարծ Ռուսներն արշաւուցին, աւելակ դարձուցին Սամանը եւ գերեցան իր գրքերն ալ եւ թէ նևչպէս տարիների յետոյ, գարձեալ մեծ գժուարութեամբ, գրքեր համարելով պատրաստեց իր այս "ասկաւուի բժշկառունը", եւն: "Ի թշկանութեան Հայոց ամին (= 1630), ի քաղաքն ի Սամանուն, թագդմանեցաւ սակաւէկ բժշկարանն ի Յաճկաց ի Հայոց, աշխատովթեամբ Պունիաթ բժշկ Աւելաստացոյ, ցանկացոյ Էւաք արուեստի բժշկութեան, եւ գրեակը շատ էաք ժողովլի ի յայլազգաց եւ երբայիւոց եւ ի Հայոց, եւ շատ աշխատանք էաք քաշեր. եւ եկեալ ազգն ուսուսաց այրեցին եւ աւելեցին զյամիտոն, եւ Ծրայիկէց արարին զգրեանս ամենայն, եւ մասցաք անմիջիմար: Եթոյ որոնեալ գտաք ի Հայոց եւ ի Յաճկաց որչափ որ մեր կարս համաւ. աշխատացաք, եւ զյու սակաւ գիրքի ի Յաճկաց ի Հայոց թագդմանեցաք, որ կարդայք եւ աւելակի ի սմանէ, միով Հայու մեղայիս արժանի առնէք զիս արանիմի բժիշկն Սեբաստիացին, եւ Աստուած յիշէ զձեզ ի միւսանգամ գալուատն. ամէն: — Ցառաջարանիս կը յաշուածի Պունիաթի ծանօթ ոտանաւորին (տես էջ 3) առաջն տունը, որուն կը հետեւի այլւաս անձանօթ երկը առ աւելուած մը.

"Յորժամ շարժմունք լինի ցաւոց
Ես գեղ տամ ըստ պիտոյիցն
Ես Աստուած տայ զառողջութիւն ըստ հաճոյիցն,"

Պունիսթի “Գիրք բժշկութեան Տումարի” գործը բաժնուած է յիսուն “գուռն երրւ, որոնց ցանկը կը դնենք ստորեւ.

- Ա. գուռն որ յիշէ զարսամն որ ի տաքեց, որ զարսամն յևսին ասեն.

Բ. գուռն որ յիշէ զպազ սարսամն, զըն որ զիշ ասեն.

Գ. գուռն որ յիշէ զտափարն որ տաթիքին սուստարի ասէ.

Դ. գուռն որ յիշէ զտուպաթիք սեհերին.

Ե. գուռն որ յիշէ զնսունանին, որ է խելութիւնն,

Զ. գուռն որ յիշէ զնալսուլիս,

Է. գուռն որ յիշէ զքեալուուն.

Ը. գուռն որ յիշէ զոսպա, որ թուրքն ուշուն ասէ

Թ. գուռն որ յիշէ զարթիքն.

Ժ. գուռն որ յիշէ զարազուն.

Ճ. Ա. գուռն որ յիշէ զուէշան, որ է սասցն եւ ձեռ ուայն զոզուն.

Ժ.Բ. գուռն որ յիշէ զվարման.

Ժ.Գ. գուռն որ յիշէ զակառան.

Ժ.Դ. գուռն որ յիշէ զբանամուռն եւ զհուզադ.

(Պունիաթ.) (Ամերտովաթ.)

(Ամերտուվաթ.)

(Պունիաթ.)

(Ամերիկուլվաթ.)

թէ հիմքավեն երկա տե եւ
զոր համար և առաջիշտ կա հիմք եւ մասնացի առ անփառ,
և վարդ եւ հազրի հոգին,
զանգն, զանձն եղի լորդ
եւ եղի ի վայ պարուն լուր
Ա գանձն առարգայ արգաբար
առասունծ: — Պատմաս
որ ի համ ընթայ: Զարուս
ըստից որդին առ թէ ի սահման
լուրդ, եւ կամ ի յարկ է ժողոված
լուրդ, եւ կամ ի պար ի յարկ
ըզեն է ենը: եւ կամ ի
փայտարքն է ուր լինայ:
— Կամ որ ի համ ընթայ
եւ համասկայ, որ է որ
համարաց վախճառ ընթայ:
եւ չկ առա ի մէջ առնե
քաւծն նամք, եւ ի բարձ
պահա, եւ որ ի փայտ
զան ինքի շատ պահէ: եւ
չկ կիշտանց, եւ չկ մարտէ
եւ որով համար լինի: —
— Սահմանն որ ի համ ընթայ:
Զարուսիցին որդին
առ թէ առ յատախն
զամասուն ամֆիմինն, եւ
հաղորդիմինն: Առ ամ
քանի յասէ եւ առ զամաս
նամ ամֆիմինն: Առ ամ
քանի ննէն եւ շափէ
անկան ննէն եւ յիշու
հանձն եւ առ որիմինն է
ա՞ր եւ ծ ա՞ր առաքէ
եւ շարաթն առարգ մ
ծեսն ամֆիմին առաք
որդին ուղիղ է, եւ պար
ի ինքն որ սամայ ընթառնի
զարուս կացիք: — Սահմ
պին Կուռան առ ամֆիմին
դիմի երակ ի սահմ ընթա
յի փիթաւն երակ իս բաց
որ պար արիմն ամենն
երանէ, քանի ենի մարդի
հանձն. եւ թէ սև լինայ
եւ յարօնը զարուս կացիք
քանէ, եւ թէ արիմն յիս
տակ լինի ընա մի առ
նուր երակ, եւ լուծառն
արա որդին ուղիղ է, որ
սիման լինի, պատզիք է
զգի փիթաւնն եւ զափաւա
սին զայտիքն առ ամֆիմին
տուր. եւ կերպար շաբա
յան պահի մարտ, եւ պա

անել Հռոմեր Հռոմայ, եւ
Կակուզ եւ աղէկ Հայոս
Հագիք, եւ քաղցր Աստված
ումեց: — Այսհամ առ թէ
ոյն որ ի փայծեցէն լիքք,
բասիլիկէն երակ առ, եւ
եփած պատվախէն առօր, եւ
զարիզն նաևան. Ա. Նուկի
սրբնաւոյնն, եւ զփայծ
դան գեղեն արայ, եւ առց
մնաւահնին արայ, եւ առը
զերայ, եւ քարոյ եւ կելի
առօր. եւ զարաթէն Ա հա
սիթիմն առօր, Ա նուկի
սրբնաւոյնն, եւ սեր-
կւելին Շուարիշն առօր,
եւ արայ զփայծին ստո-
ծութն որ առւին գրած
է. առաջ Աստվածութն:

Digitized by srujanika@gmail.com

Պառակ Ը. — Սարս որ
թուղթն ուղարկե տակ, եւ
կայ ի բարութագործութեան
այս է որ Թանձն զպացան
յանքն եւ ի ջցին ճամա-
փան կու նեւ եւ զամանինքն
ուր բանի եւ չի թուղթ որ
ոզդան եւր բանը թենուղ զիր
անան տեսնեն. եւ ի յանձնա-
բայցէ. ակար ոյց ցաւո ի
յանձնեն ի մէկ զիր համար
սարս ի անձն. ամսոր ի յանձն
ուր անձն համար ի այս պետաց
այնէն. նուան այս է որ մե-
ռուն գեղին լինի, զաման
անան տեսնեաւ, երբ են նա-
ծանանայաց. համազուցու-
թիւնն ի եթայ, աշխան մմշ-
եա. զաման ի շարք գոյ,
յանձնի եւ գրիփի, նո թէ
ի պարագան լինի, նաևան
այս է որ անձն ծածկ լինի,
երեսն գեղին լինի, բերանն
փուլուր գոյ. Դեկի այս է
որ զանձն յիշանիկէ հասցա-
յանքափակն. եւ փառքը ալ-
տար քառալուսութեան ու-
թէ խավագոյէ լինի սաշան
այս է որ հայու լինի, զե-
տափակը շաս աւաէ. սիրոն
ուրաց, մամագութ թիւնն
առա ինչուց անչ ափօթինն.
յայտ մանունք ի փետանաց.

Ամսութեալ էլ 183-184:

ԽԳ. — Ըստաւորութիւն որ առձիկն առյօյ առէ. ու լսու ողլ կանչ։ Պատասխան որ ի տաք ի իր գովանու առէ թէ այս ցաւո ի յաբնեւ եւ ի պաշտամէ եւ խափայտ եւ կամ ի հով քամոյ. Եւ այս որ յաբնեւ լինի այն է որ գովանու արքան ցաւ լինի, եւ պաւարոն է զուտն մըրուն. Նշան որ ի առքէ ինչո՞ւ այն է որ գտաւն եւ զիմ եւ երանեւն երակի ի լարման լինի եւ ընկնելուն եւ անշներեսն կորմիր լինի, եւ ընկիր եւ քիրման արքան ի ճակնեն ցաւ արքան։ Ստածունն որ ի առքէ ինչո՞յ: Գեղանու առէ թէ ի իրքակա երակ առ եւ ի որունցան ապակիսարի, եւ ի իրարուն քի տառը. եւ զայն իրութիւն որ զարբանն աւելցնէ քի տառը որ է ողիքի մաս եւ հաւթիք գիշեաց եւ զինի եւ քացց կերպաւուրք մի ու տեր եւ տառ ցաւ հազար. աւ գանէ Առ շահմատաց եւ ապա Ա Ա ար թըրը պութ Օ ամր, շահի հանդալ Ա գանէ եւ ասկանն Ա հուս, ապանք ժեծէ եւ մանէ. Եւ Հայու առ է

(Պունիաթ.)

(Ամերտուվաթ.)

(Պունիաթ.)

(Ամբողջությամբ.)

առուր Ապահանքին առ թէ զի զիթն արինէն եւ զիդինակ լուս ուր ար թթաւ մինչ, եւ առաջնու ար եւ զիդն հանցու եւ զարեն ար թթին խափեց, եւ առնենայ իր որ տաքցն է զարտառ, եւ առորի ին շարք շարտ առուր, եւ վարդեղով բա-
խոսնակ ի գլուխն որ հազնէն եւ մանակ եւ անձնն մի ուսեր, եւ առ երթի մի տայ. — Հու-
նաց առ թէ ի բարիինէն երած առ, եւ թէ առ երթ առ պահինար եւ առուր
վարդեղով առաջ որ լուծէ: Առ քաղաք եւ շնի նու-
խու որ ըստանէն եւ առու-
րցու որ լուծենու առենէ: Առ քաղաքի և ուր զի-
մին եւ ամսն եւ յա-
սինան. ՅՕ ՅՕ. «ը»
առանքին ի ար եւ զա-
րտառուր ի ար եւ պա-
հունակ ի պահանձին
զարու Ա Ա «ը» գոյզ
«ը» զարտառ եւ կո-
րի զար Բ Բ «ը» զա-
րտառ կոր Բ Բ «ը» զա-
րտառ որ մայ Ա լիր եւ տաք-
ցն առ Դ նուի եւ
առագու. եւ փառ ար-
քան յարդեսան ամին:

Պատմա. որ ի հօնէ
մին. Զարտրոյին պրին-
տու թէ որ ի զարտառին
ի կ զարս մազգավոր
եւ յանենայ, այսն այս է
որ ըշեցն մեջ պին լի-
նայ, եւ կրին որ Տորու-
նափառ է կարս, չ թե-
զար որ հօնէն իւր մա-
թենան զիւր առն առենէ
եւ ի յանեն բայց. —
Նշան որ ի հօնէ մին պի-
ն որ, երկին ի ողբած լին. եւ անն փառաւ եւ
եւ կրոն ի քիթն լին. եւ
յանենայ որ ընթի փրփր
եւ ինչն հու կամ է եւ
կամ շառ հու կերպառ.
ուսերէն: — Սամանն
որ ի հօնէ լին. Զարտ-
րոյին պրինտու առ թէ
առու պահեարին մազգավոր
եւ հազի զովինա եւ

սրկ չեն
բերելու մ դաստիարակութեան անձնագիրը է այս պատճենը՝ առաջարկութեան ամենահայտնի առաջնաշատրվածը:

Հարկ չենք տեսներ ուրիշ հատուածներ
եւս մէջ բըրելու այս տեղ: Այս երկու դուռ-
Նըր կամ դատիքն ալ բաւական են ինքնին
գնահատել տալու համար Պոնիսիթի գործին
արժեքը լցոնու եւ ոճի տեսակետով, եւ ճանչ-
նալու համար անոր հետեւակոթիւնան կամ
ինքնտապութիւն չափ:

Այստեղ կ'ընդօրինակեմ այժմ թիւ 54
առքիս թ. մասին, այսինքն Ամուսնական

“Անգիտաց Անպէտ, ի սկզբը դրուած հետեւեալ յառաջարանը, որ նոր լոյս կը սերէ ղունիաթի կեանքին են նկարագրին նկատմամբ.

"Փառք ատմասուըր երրորդութեան եւ մի ասուածութեան Հաւը եւ Արդայ եւ Հոգունի Սրբը, այժմ եւ միշտ եւ յարիստն յարիստից ամէն Որ եւ ինը Տեր առանձն Քրիստոս Երիտաս եւ յոյշ իւ Կարպորթիւն առաջ եւ աստիճան"¹ ահեմ իմա առաջ անուն Միքայէլ գրչու գրել եւ կատարել զայտ Տէրմարան զիւրու որ Կոչէ առ աստիճանն, եւ յարաջն գրչոյն կարգեաւ է վարչունիքին եւ զինկուրթիւնն մարդունի ժաշ գլուխու եւ յետ նորա աստիճան ՄԾԸ գլուխու եւ յետ նորա արքապատճենն որ զայտանուած շեղենն եւ զայտենն եւ զարդարաթներն զատմէ եւ զամանակներն եւ զամապուխներն եւ ողլ զանազան ցեղ ցինչ խանուածու որ կայ զաման ուս կարգի յորդ եւ ողլ զատմէ ի միւր պարտէնի, մինչ ի յաւարա և ցինչ ողլ կու լիչ ի միւր Զի յոյշ գեղեցիկ եւ պատուակն գովին է դիրքու այդ զի բազում բան կայ ի միւր առօր թշշկանն իմաստանուիրականն շաղկապեալ կայ ի միւր եւ երթնամածուկ ատիքաց եւ յարսնի համանայսիրաց Առա այօմ պատմասի ցանկաց եղեւ պատմ գրչոյն զՅակոր գպիրն ետ ցրել եւ կատարել զայտ բժշկաբան ի հաւալ ընկի իւրց բազում զնիւրն եւ շըմբաւնց ողրուն ի մայութագարն Ամեսիսից ի բարուած ուրեւն Նիկոլայոսին եւ ուրեւն Յանուարին, ի թշշկանն թեան Հայու Առ Ռ. (= 1632) Պատուա-

ամաց ի յաւառութեան եղեւ։ Այլ և կրկն անգամ յիշեցք ով Նախքանզգ պայման տիր քանամաժան Սահմանը դրվագ է ու զայտն ին վասպաքն եւ զայտն ին բայց յիշեալ լինել ի Քրիստոնու աստվածության մեջ որ է աւրհնեալ յաւիսեան ամեն։ Այլ և յիշեց Վահագութեան Արքությունը, որ անհայտ եւ չընթառ երայս, վահագութեան եւ խորհրդակ եւ ու ամբո ուստի և ի ննջոց առութեաներ եւ բարեմատ մահանին Յափրին իշտակ իւր եւ իւր ճոճոցն եւ ազգաց եւ ամենայն արեան մերձաւորաց, որի համեմպիկ սմայ կար դարձ իստ օրինակելով յիշեցք ի մարդուայլ աղօթքն մեր մով Հայր մեծապահ որ է աւրհնեալ յաւիսեան ամեն։

Յիշատակարան մեզի կու տայ 1632
թուականը, Զգիտենք թէ այդ թուին և՛ր կը
գտնուեկը Պոսինիաթ բժիշկ, Սամանն, Ամափիա
թէ Մարգուան, եւ և՛ր Ամբրոզիամի այ գոր-
ծն օրինակը անհանոց տուաւ Միքայէլ գրքին.
Հաւանաբար այդ թուին արդէն իսկ տարածուիլ
կասան էր 1630ին յօրինուած Պոսինիաթի երկը,
եւ Միքայէլ գրիչ այ առիթով պառա Պոս-
ինիաթի իր իսկ Տեղլինակաթիւնը եւ Ամբրոզ-
իաթի մէկ գործը, եւ այսպէս գրեց մեր թիւ 54
ձեռագիրը, որուն, ինչպէս աեսանք, Ա. մասն է
Գիշը բժշկութեան թուամբի, եւ Ք. մասն է
Անգիտաց Անպէս:

Այժմ տեսնենք թիւ 55 զիս Օդուա
բժիշունենի ընդարձակ յառաջարանին կցուած

այն հատուածը որ կը վերաբերի Պունիաթի,
եւ ունինոր ակնարկութիւններ Պունիաթի բժիշկի
արքածալից կեանքին վերաբերութեամբ։ “Օ-
գուս բժիշկութեանո՞ի այդ Յառաջարանը —
որուն սկիզբն է, “Ցանուն Աստուծոյ գթածին
եւ ողբածին որ է աւրչնեալ յալիտեանս
ամէն։ գոյնանլով փառաւորենք զա... —,
քանիցս Հրատարակուած է մաս առ մաս բայց
առաջին անգամ ամբողջութեամբ Հրատարա-
կուած է Տրքմ. Վ. Յ. Թորգոմովսանի Կողմէ (տես
Հ. Ա. Ա. 1899, էջ 108—112)։ Մեծ Յօդուա-
ճաբակը ի վեր հանելով այդ Յառաջարանին
կապեւութիւնը, կը յաւելու թէ անոր վերջին
երկու հատածանները մանաւանդ որ յիշառա-
կարան են եւ կը պարունակին ծանօթութիւններ
Ալիրովզամի եւ Պունիաթի Նկատմամատ, չկան
իդ քննած բարութիւն 2. Ներու մէջ։ Մենք եւս
սեսնելով որ Պալմթու Զ. Ի. այդ երկու հա-
տածանները ինչ մնչ կարեւու ասբրերութիւն-
ներով կան եւ մեր թիւ 55 Հ. ին մէջ, զանկով
իդ զենք ստորեւ, Պալմթու Զ. ին առնելով
թքմ. Վ. Յ. Թորգոմովսանի վերջիշեալ յօ-
դածին։

3. Պալաթու Ս. Եկաղե- Թիւ 55. Զ. Շաւարչ վար-
ցւոյն: դապետի:

Այլ եւ զգերին աշխատող սորա զբուժաթերապևտի աշխատացիք թթվին, որ բազմութեաւունան կը դիմ յայս աշխատան կը դիմ յայս աշխատան եւ բառում թթվութիւն կատացած չորհիւն աստուծեց, և այս պատուական գրոց փառ հաւանացած եւ բառում աշխատաւուն կը դիմ յայս աշխատան գրել արք եւ եղացաց որ հանելիք ամս կարգավոր կամ խառնող սորա զբուժաթերապևտին, որ բազմութեաւունան կը դիմ յայս աշխատան եւ բառում թթվութիւն կատացած չորհիւն աստուծեց, և այս պատուական գրոց խիստ հաւանացած եւ գրել ամպա, ներառ օրուար և նաև, հանելիք ամս կարգավոր կամ (= 1626) էս գուլու է Մուշաւուն, յարուար թթվութիւն կատացած չորհիւն աստուծեց, և այս պատուական գրոց խիստ հաւանացած եւ գրել ամպա, ներառ օրուար և նաև, հանելիք ամս կարգավոր կամ

Աեց տարի յետոյ, 1630ին, զինքը դարձեալ կը գ անեն ի Սաման, ուր նոր տարին կը պատրաստէ, կամ իր խէ բառով, “կը թարգմանէն, իր վերսիշեալ ժանօթ գործը, զայն անուանելով “Գիրք բժշկոթեան Ցումարի” և այս երկը, իր արդի համառութեան մէջ, պէտք է եղած ըլլայ ամբողջական աշխատութիւն մը և ոչ թէ պահանջորդ Ցանին պարունակած յինուն “Պուռան երբ ամբողջ կան ընդպայմուած հաստածներուն մէջ, որ կը գրաւեն վաթուն վեց եւըրը Թայն ճեռութիւններուն մէջ և նեղինակն իր գործը կը համարի “սակայ գիլց”, “սակայիկ բժշկարանն բացաւութիւններ” որ ընդարձակ երկասիրութեան մը գտղափարը չեն ապր ինքնին: 1632ին, ինչպէս կ'իմացնէ մեր “Անդիտաց Անպէտուի յիշանակարանը, ուստի աթիթ՝ Ամիրույլաթի այդ գործի օրինակը անհետայ-բնէ կու տայ ամսափացի Միքայէլ գրչին, որ իրը թանկագին շնորհ մը, երախտագիտութեամբ կը յիշէ զայն: Եգիտենք սակայն թէ այդ միջցին առ կը գտնուի ողոնիաթի: Ինչ ալ ըլլայ սակայն, մեղի բաւական ժանօթ է այլ եւր Պունիքաթի կենաքին

ութամեայ մէկ շըջանը, 1624—1632, ուր նա կ'երեւի քաղքէ քաղաք թափառական, զգուած իր գրքերէն, բայց առանց մոռնալու երբէք իր նախասիրած աշխատութիւնները:

Ըստ հաւանական է որ “Գիրք բժշկութեան ծումարի”, գործէն զատ, որից կապեւոր երկափութիւններ եւս ունեցած ըլլայ ոունիաթ բժիշկ Սեբաստացի: Հ. Պ. Ալիշանի տեղեկութիւնը թէ զունիաթ թարգ մասած ըլլայ բժշկական գիրք մը Անրոպ-Սաֆայ անուն, կը թեւշդրէ արդէն այսպիսի ննծադրութիւն մը: Անշուշտ, Հայաստանի տմէն կողմերը, գիւղ ու քաղլք, առանց բացառութեան, նիկողօցիներու, վանքերու և մանաւանդ տմէն դասակարգէ անհաւարու սեփական հասպարաւը ձեռագիրները երբ քննուին, պիտի երեւան գան, ինչպէս այլ մատենագիրներու եւ երգիշներու, նունպէս եւ զունիաթի գործերը, որոնք այժմ անծանօթ են մեզի:

Տաղուկիա, 12 Դեկտեմբեր 1913:

Առաջնորդ Հայոց Նորոգոյ
ԾԱՀԱՐԾ Ժ. ՎԱՐԴԻՆՈՅՑ ՍԱՀԱԿԱՆ



ՄԱՅԵՆ ԱԳՐԱԿԱՆ

ՀԱՅՈՑ ԳՐԵԲԼ

(Երանեական-Հիւնական)

Բ. ՄԵ-ՐԵՔԵ-Ն այբուբենի յօրինառութիւննեաւ:

9. Անշատական եւ կողական այբուբենը: 10. Հայերէն իրեւ անշտատական այբուբեն: 11. Զայնատընները գրելու կամ զգնելու գործիք:

9. Երբ աշխարհին վզայ գանուած զանազան այբուբենները համեմատելիք իրարու հետ, անոնց յօրինառութեան մէջ երկու կարեւոր կէտ կը գտննենք, որով այդ այրու քենները կը զանազանին իրարու:

Այս կէտերին առաջննը տառաձեւերուն ամէն գիրքի մէջ ալ նոյն կերպով գրուելու կամ շրուելու ինդիրն է: Այրուբեններէն ունանք անհատական են, այսինքն շարագրութեան մէջ տառերը անջատ իրարու քով կը շարուին, առանց անոնց վզայ որեւիցէ փափոխութիւն մը անդի ունենալու: Միւսները իշուուկան են, այսինքն շարագրութեան մէջ տառերը իրարու կը կցուին եւ այս պարագային իրենց զանազան մասերէն

յապաւումներ կը կրեն. այնպէս որ տառ մը միայն առանձին մնացած պարագային կը ներկայանայ իր ամբողջ ձեւով: Օրինակ՝ արար. և գիրը՝ որ առանձին մնացած ժամանակ է ձեւն ունի, երբ յաջորդ գրի մը կցուի կը լլայ է, երբ երկու գրի մշտեղ գանուի կը լլայ է, վերջապէս և գրին հետ միացած կը լլայ է: Աւելի բարգ ձեւափոխութիւններ ալ կան, ինչպէս արար, որ առանձին կցուած է, աշխատ կցուած և երկու գրի միջնաւ:

Անջատական այրուբեններու կարգին կը պատկանին հայրենը, վրացերենը, փինիկերենը, յունարենը, պատերենը լատիներենը եւ ասկէ ածանցած բարոյ եւրոպական այրուբեններու: Կցողական այրուբեններու կարգին կը պատկանին ստորերենը, պահլաւերենը, արարերենը եւ մանուշական այրուբենները (մանչու, մննող, քալուաք, պատերաթ եւն):

Երկու գրութեանց մշտեղը կը բռնեն եթովական եւ Հնդկական այրուբենները: Եթովագերենին մէջ ձայնարունները կրծատ ձեւով կը կցուին բազաձայններուն վրայ: Հընդկերենի մէջ անջատ կը գրուի ձայնարուններ անմիջապէս առաջ գանուած բազաձայնը միայն, իսկ եթէ նոյն վանին մէջ այս բազաձայնէն առաջ ուրիշ բազաձայններ ալ կան, կը կճատառուն եւ իրենց կրծատ ձեւերով վրայ վրայ կը կցուին վերջին բազաձայնին վրայ: Ասկէ զատ Հնդկերենի մէջ ամբողջ բառը կամ աւելի յանձի քանի մը բառեր միասնին միջին կողմէն գծով մը կը միասնան, այնպէս որ Ծնկերեն գրութիւն մը միշտ կը ներկայացնէ հորիզոնաց ձեւ գրուած ձող մը՝ որուն վրայէն կախուած են տառերը:

Պէտք չէ կարծել թէ ամէն սեմական այրուբեն կցողական է. ընդհաւակը Հնագոյն սեմական այրուբենները անջատական են, ինչպէս եւ փինիկերեն եւ երբայցերենը: Կցողականութիւնը յետոյ մասու սեմականներուն մէջ Այս գրութեան հնատեցեցն առորինները, պահնդաբանները՝ պարագիններն ու թարգերը, նոյն իսկ զնդգական այրուբենը՝ որ պահաւականէն ձեւացած է, անջատական գրութեան կը հնեսեւի:

10. Այս ժամանակի երբ Ա. Մեսրոք Հայերեն գրերը Հնարելու հետամուս եր, Հայաստանի մէջ գործածական էին թէ անջատական եւ թէ կցողական այրուբենները. այսպէս յունարենը անջատական էր, ասորերէնն ու